

ՆԱԻ ՕԳԱԶՈՒ.

Ի մրկանուես Ուկիհանու կապուտակ՝
 Մինչդեռ փայլէր յերկինս աստեղց գումարտակ,
 Նաւ մենաւոր կոծեալ ընդ ծուփրս գնայր,
 Քրնայր սրարգեալ զառագաստս իւր հողմավար:
 Բարձրաթուիչք ոչ տատանին կայմք յերեր,
 Եւ ոչ դրրօշք ծածանէին ընդ այեր,
 Այլ ընդ դրրուես շրթեանց նաւուն անշրշունչ
 Կան ակնապիշ ձոյլք հրանօթից մահաշունչ:
 Անդ ոչ երբէք նաւապետին ձայն լսի,
 Եւ նաւաստին ոչ երեւի ի միջի.
 Ոչ ծանծաղուտ թագուն եղագք և ոչ ժայռ
 Ամբուռք ահեղք չազդեն նմա ահ իսպառ:
 ՅՈւկիհանու ի խորս է կիճ մի կըլզի
 Յամայութեան ցանգ ըղնուլաւ մէգ պատի.
 Անդ գերեզման կայ փապարեալ գետնամած,
 Կայսրն ի նմին հանգչի ի քուն վեհապանծ:
 Ի թըշնամեաց ի հողմահոս յաւաղի
 Մերկ ի փառաց կապտեալ զինուցրն դընի,
 Եւ ի շիրմէն զի մի երբէք յարիցէ
 Վէմ ի վերայ՝ յաղթ կափարչաւրն հեծէ:
 Ի նոյն պահու մահուան նորուն օրհասին
 Ի գիշերին բալորելոյ ամ կրկին,
 Առ բարձրագէզ անգորրաւէտ առ եզեր
 Նաւ օդաչու խարխախ արկեալ դադարէր.
 Յայնժամ ահա կայսրն ի շիրմէն յեղակարծ
 Յառնէ, ըզնիրհ մերժեալ յաչաց իւր ի բաց,
 Եռանկիւնի խոյր ի գըլուխըն նարին
 Եւ գորշ զիւրե էր բաճկոնակրն մարտկին:
 Չեռք խաչաձեւ ըզկուռ լանջօք զետեղէր
 Ի սիրտըն կոյս թեքեալ գլուխ վայրաբեր
 Վերելակեալ ի նաւ նստի առ քեղի,
 Եւ փոյթ ընդ փոյթ անդէն յուղի անկանի:
 Քրնայ գիմեալ ի տարփալին ի Քյաղղիա,
 Ուր մերկացաւ զփառս ծիրանւոյն և զգահ,

Անդ, ուր եթող զարքայորդին սիրելի,
Ըզգունդ զօրաց թիկնապահաց վաղեմի:

Այն ինչ ահա ափունք բընիկ աշխահին
Նըշմարէին ընդ մութ ահեղ գիշերին,
Յուզի ի գութ, լանջք ի տրրոփ, սիրտ յախուռն
Եւ ատրաշէկ կիզեալ վառին աչք ի հուր:

Հըսկայաքայլ ի ծովափունս մենագէմ
Խըրոխտ ի սիրտ ընթանալով սիգածեմ,
Զպերեւշտիւք համհարզ զօրաց յահեղ ձայն
Եւ զմարաջախտս կոչէ առ ինքըն համայն:

Սակայն մարդիկք մարտայարդարք անդ իքուն
Ուր խոխոջէ Ելպա զալիս իւր ի հուն,
Ընդ աւաղով Եգիպտացւոց աշխարհին,
Կամ ընդ ձեամբ թաղեալ Ռուսաց ցըրտագին:

Եւ մարաջախտք անլուր նորա հրամանին
Քանզի ոմանք անկան ի գոռ ի մարտին,
Այլք դաւադիրք ի զէն փառացըն նորուն
Զյաղթող սուսերս վաճառեցին թըշնամւոյն:

Նա լի ցասամբ յառաջ դիմէ և յեա կոյս
Զափամբ ծովուն դառնայ յաճի մրտայոյզ,
Բախէ զերկիր ի տրոփ ոտիցն ուժգնակի
Մըռընչելով ձայն արձակէ ամեհի:

Ըզ սիրելին կոչէ առ ինքըն զորդին
Որ յոյս նեցուկ էր յեղյեղուկ իւր բաղդին,
Զկէս աշխարհիս նմա բաժին խոստանայ,
Եւ իւր ի մասն ունի միայն ըզճաղղիա:


Այլ ի ծաղիկ ի հասակին վաղամեռ
Արքայորդին իւր ի կենաց զըրաւէր,
Եւ աչքն ի դէտ ակնկալեալ ընդ երկար,
Կայսրըն և եթ անդ մրտայոյզ կանգնեալ կայր:

Մինչ ընդ բանալ զըրանց լուսոյ երկնային
Արձանացեայ յոգւոց հանէր վըշտագին,
Շիժք արտասուաց վիժեալ յաչացըն հոսն
Եւ կուտակեալ ի ծուփս զաւաղն ողողն:

Ապա ի լաստ իւր դիւթական վերելեակ
 Գլուխն ի լանջարն խոնարհեալ վայրահակ,
 Տատանելով դողդոջ ձեռօք ակնարկէ
 Անդրէն ի դարձ ընդ փոյթ յուզի ելանէ:

(Թարգ. Ռոստիսկին, Լեւոն Գրիգորյան)

Մկրտիչ Պալեան



ԾՐԱԳԻՐ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹԵԱՆ *

ՀԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆ ՀԵՐՄԱՆ ԿԵՌՆ **)

ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՔՆՆՈՒԱԾ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԲԵՐԼԻՆ

Վիլհելմ Ֆրանկ

Ս. Մանկավարժութեան թարգմանութիւնը	Բնագիրը	Իմ 1878 թարգմանութիւնը
<p>ՆԱԽԱՇԱԽԻՂ.</p> <p>§ 1.</p> <p>Մանկավարժութիւնն է գիտութիւն կրթութեան. կրթութեան գաղափարն յեղ ճանգի սացնում է նախ և առաջ կրթողի և սանիկի անձնաւորութեանց տարբերութիւնը, որով առաջինը, ճասակաւորը և ճասունը ներգործում է վերջինի վրայ, որ գեռ անչափահաս և անզորացած է. Մի ներգործութիւն կարող է երբեմն առանց գիտաւորութեան և պարագայի աւելի է, որ պարագայում այս գրքի թարգմանութիւնով ընդհանրապէս չի կարող լինել անարտադրանք և ինքս փոխանակ ուրախանալու, շուարած, կանգնած մնացել եւ. Չգիտեմ տպագրութեան տալ իմ այս աշխատանքը, թէ միւս իմ աշխատանքների վիճակին</p>	<p>Einleitung.</p> <p>§ 1.</p> <p>Die Pädagogik ist die Wissenschaft von der Erziehung. In dem Begriffe der Erziehung tritt uns vor allem der Gegensatz des Erziehers und des Zöglings entgegen. Jener, der Erwachsene, Mündige, wirkt auf diesen, den noch Jugendlichen, Unmündigen, ein. Eine Einwirkung kann absichtslos, zufällig, ja sogar unbewusst geschehen. Dies gilt aber nicht</p>	<p>§ 1.</p> <p>Մանկավարժութիւնը՝ կրթութեան գիտութիւնն է. կրթութեան գաղափարում ամենից առաջ աչքի է ընկնում կրթողի և սանիկի անձնաւորութիւնների տարբերութիւնը, նա՝ ճասակաւորը, ճասունը՝ ներգործում է սրբ վրայ, որ գեռ անչափահաս և անզորացած է. Մի ներգործութիւն կարող է երբեմն առանց գիտաւորութեան և պարագայի աւելի է, որ պարագայում այս գրքի թարգմանութիւնով ընդհանրապէս չի կարող լինել անարտադրանք և ինքս փոխանակ ուրախանալու, շուարած, կանգնած մնացել եւ. Չգիտեմ տպագրութեան տալ իմ այս աշխատանքը, թէ միւս իմ աշխատանքների վիճակին</p>

(*) Խմբագրութեանս յանձնուած սոյն գրուածքը տպուածնք պատասխանատուութիւնը թողնելով յօդուածագրի վերայ. միւսնայն ժամանակ ճարտիկ եմք ճամարում յայտնել թէ, դժուարին կըլինի շարունակել սոյն ձեւով բոլոր գրուածքը: Ծ. Խ.

(**) Մի տարուց աւելի է, որ պարագայում այս գրքի թարգմանութիւնով ընդհանրապէս չի կարող լինել անարտադրանք և ինքս փոխանակ ուրախանալու, շուարած, կանգնած մնացել եւ. Չգիտեմ տպագրութեան տալ իմ այս աշխատանքը, թէ միւս իմ աշխատանքների վիճակին